



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

58, 59, 60, 61,
62, 63, 64, 65,
66, 67, 68, 69, 70
71, 72, 73, 74, 75

18

2
L-85

U

2010

3

ՀԱՅՐԱՆ

082

ԿԵՆՅԱՐՈԳՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՅ.

ԱՐԵՒՆ ՈՒ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ.



Ի ԹԵՌԴՈՍԻՄ,

Ի Տպարանի Խալիսեան Ռւտումնարանին.

Ա.Ց.թ. = 1870

2

284(6-4-2)

Եթէ կրնաս ճայնդ բարձրացընել, խօսէ: Եթէ
գիրք միայն թողուն քովդ, գրէ: Փողոցին մէջ քա-
րի մը վրայ կանգնած՝ քարոզէ, եթէ կրնաս. եթէ
հրապարակական կեանքը փակ է, տանդ մէջ բան
սովորուր: Եթէ ճայն չունիս, օրինակ տալու կա-
րողութիւն ունիս: Այս ոչ առաքինութիւն է, ոչ
կարգէ դուրս գործողութիւն. այլ պարտք է՝ պարզ
ու յստակ: Աշխարհիս մէջ Աստուծոյ կողմանէ այն
եղիք՝ ինչ որ է բժիշկը մարմնոյ հիւանդութեանց
համար. բժիշկը պարտական է հասնելու ամենայն
ցաւագարաց, եւ դու պիտի հասնիս ամենայն տգի-
տաց: Քու Ստեղծողը կենացդ համարը պիտի պա-
հանչէ քեզնէ: Յոյսդ մի' դներ բացասական առա-
քինութեան վրայ, որ միայն ուրիշի վնաս չընելն է.
քեզի օրէնք տրուած է որ հասարակաց գործոյն
համար աշխատիս, եղբարքդ սիրես, լուսաւորես,
մխիթարես, ազատես մոլութենէ ու մոլորութենէ,
եւ առ Աստուծ առաջնորդես: Կեանքն ալ այս է,
մարդն ալ այս:

Ժիշէ Սեսոն,

(Յմաստաէք եւ Քաղաքադէտ գաղղիսցի:)

11406-57

Дозволено Цензурою. Тифлисъ, 30 Октября 1868 г.

անու ճուղինու վարաւա կառաւու միջի զնուա
միջնա ուկրան ՀՅ պայ մատայան նոր քուու
Արցան Շատապատ: Վարաւա ուստար մաթասանա Վ
անու ու ճուղի մատար ու մատար ու մատար մատար

ԱԲԵՒՆ ՈՒ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ

 Արեւելեան ազգաց մէջ ատենով շատ
ծաղկած է եղիք աստղաբաշխութիւնը,
եւ աւելի այն ժողովրդոց մէջ որ Ասիոյ
տաք ու չոր կողմերը կրնակէին, ինչպէս
բաղդէացիք, Ասորեստանեայք, եգիպտա-
ցիք, Հնդիկք եւ Զինացիք, որոց երկնքը ցո-
րեկը գրեթէ միշտ պայծառ ու կապուաակ է,
եւ գիշերը աստղալից: Նոցա մէջ ալ հովուութեան
վիճակն ունեցողները գիշերները գաշտերու երեսը
եւ լեռներու վրայ անցընելով՝ աւելի առիթ ունէին
երկնքի աստղերը գիտելու, անոնց տեղափոխութիւն-
ները զննելու, մէկ ասոզը միւսէն զանազան անուն-
ներով որոշելու:

Այն հին ազգերը խիստ հին ժամանակներէ ի վեր
գիտած էին որ երկնքի աստղերուն մեծ մասը երկ-
նային կամարին վրայ գամուածի պէս՝ ամենեւին ի-
րարմէ չեն հեռանար, հասպա ամէնք մէկէն արեւուն
պէս արեւելքէն գէալի արեւմուտք կալքարախն, բայց
մէկ քանի աստղեր ալ կան որ անդադար կփոփոխէն
իրենց տեղն ու գիրքը, լուսնին պէս: Առաջիններուն

անունը կրին հանտառուն աստղեր, միւսներուն ասին
մոլորակ կամ մոլորական, իբր թէ ասդիս անդին
թափառական պտըտող աստղեր: Հաստատուն աստղեր
րուն անժիւ անհամար լինելը յայտնի էր, իսկ մո-
լորակ հինգ հատ միայն կտեսնէին:

Հին ատենի Յոյնք այն աղղերէն առվրելով՝ նմանա-
պէս հինգ մոլորակ միայն կճանչնային: բայց կային
նոցա մէջ աւելի սրամիտ մարդիկ որ կասէին թէ
մոլորակներուն թիւը շատ պէտք է լինի, եւ միայն
սաստիկ լոյս չունեցածներուն համար է որ մեր աչ-
քին չեն երեւար: Պղատոն յոյն փիլիսոփան, որ բա-
րակամառնթեամբը խիստ անուանի է հին փիլիսո-
փայից մէջ, եւ այժմու իմաստնոց առջեւն ալ մեծ
պատիւ ունի, իւր գրուածքներէն մէկուն մէջ կանէ.
«Երկիրս տիեզերաց մէջտեղը կեցած է, եւ անոր չօրս
դին ման կուգան լուսինը, արեգակը, եւ ուրիշ հինգ
աստղ՝ որ մոլորակ կասուին. որով եօթը կլինին եր-
կնքի պարունակները»: Այս խօսքէն ալ կտեսնուի թէ
որքան անկատար էր հիներուն աստղաբաշխութիւնը:


Հայաստանի մէջ ալ հին ժամանակները աւելի
ծաղկած պիտի չլինի այս գիտութիւնը՝ քան թէ ա-
նոր ստհմանակից Պարսից եւ Ասորեստանեայց ու
Յունայ մէջ. բայց մէկ քանի նշաններէ յայտնապէս
կերեւի որ հին Հայերը այս գիտութեան մէջ եւս
այնքան յառաջադիմութիւն ունէին որ իրենք ալ ի-
րենց սեպհական գիտողութիւններն արած էին, եւ
ոչ թէ միւս աղղերուն գիտողութեանցը կուրօքէն
հետեւած: Այն նշաններէն մէկն ալ այս է որ ոչ մի-

այն տարւոյն 12 ամսոց անունները, նաւասարդ, Հոռի,
Սահմի, Տրէ, եւ այլն, հապա նաեւ հինգ մոլորակաց
անունները մեր մէջ խիստ հին ժամանակներէ ի վեր
հայերէն լեզուով գրուած են, եւ ոչ թէ օտար լե-
զուններէ առնուած, եւ թէպէտ ամիսներուն անուն-
ները յետոյ սովորութիւն մտեր է Հռովմայեցւոց լե-
զուովն ասել, Յունուար, Փետրուար, Մարտ, եւ այլն,
Բայց բուն հայերէններն ալ գործածութենէ չեն ե-
լած բոլորսպին, մանաւանդ եկեղեցական գրեանց մէջ:
Իսկ հինգ մոլորակաց անունները միշտ հայերէն կա-
սուին, Փայլածու, Արուսեակ, Հրատ, Լուսնթագ,
Երեւակ:

Սոցա վրայ մի առ մի խօսելէն առաջ՝ Արեգական
գլխաւոր յատկութիւնները յիշատակեմք, որ միւս-
ներուն լոյս ու կեանք տուողն է, ինչպէս նաեւ Երկ-
րիս, եւ Յունաց հին իմաստասէրներէն մէկուն ասա-
ծին պէս՝ աշխարհիս սիրան է:

Արեգակը կամ Արեւը ահագին գունտ մի է, Երկ-
րէս գրեթէ մէկ միլիոն չորս հարիւր հազար անգամ
մեծ, բստ ինքեան գիմահար ու մութ մարմին: Այս
գիմահարութիւնը, այսինքն թափանցիկ չլինելը,
յայտնի է իրեն բիծերէն, որ այժմու աստղաբաշխ-
ներուն կարծիքովը Արեւուն միջուկին այլ եւ այլ կը-
տորներն են, ու վրայի կեղեւին կամ կճեպին ճեղ-
քերէն կերեւան: Արեւը Երեք կեղեւ ունի կասեն. մէ-
կը մոխրագոյն՝ ամպի նման, անոր վրայ լուսաւոր
մթնոլորտ, կամ լուսաբեր, անոր ալ վերան գարձեալ
ամպի նման կեղեւ մի որ բոլորսպին թափանցիկ չէ:

Այս կեղեւներն են ոք կրտիով բարնկածի պէս կիառ ոխն ու լոյս եւ տաքութիւն կուտան մեզի եւ միւս մոլորակներուն, եւ սոցա տեղ տեղ բացուած լինելովը՝ կամ թէ հետղչեաէ բացուելովը՝ կերեւնայ Սրեւուն սեւ մարմինը, միջուկը, եւ այն է թիծ ասուածը:



ԱՐԵՒՆ ԵՒՐ ԲԱՑԵՐՈՎ.

Ամենայն կենդանիք, եւ մանաւանդ բայսերը, արեւէն կառնուն իրենց աճումն ու կենդանութիւնը: Արեւը մեծամեծ փոփոխութիւններ կանէ Երկրիս Երեւը, անշուշտ նաեւ մոլորակներուն վրայ: Իւր

ձգողութեամբը՝ լուսնին հետ ի միասին պատճառ կլինի ծովու ջրերուն օրը երկու անդամ բարձրանալուն ու ցածնալուն, որ այս բարձրանալն ու ցածնալը կասուին Մակրնթացութիւն եւ Տեղատութիւն, անով շատ տեղ ծովեղերաց ու ցամաքին ձեւերն ու դիրքն ալ կիուսուի: Արեւուն տաքութեամբը ծովուն երեսէն անդադար գոլորչի կելնէ, գոլորշիներէն կը-ձեւանան լճերն ու դետերը, եւս եւ մթնոլորտին մէջ դիզուող ամպերը, եւ ամպերէն եկած անձրեւները պատճառ կլինին Երկրիս պաղարերութեանը: Արեւն է նաեւ Երկրիս բայսերուն կանանչ գոյն տուողը, նմանապէս ծազկրները զանազան գեղեցիկ գոյներով զարդարողը. արեւն է նաեւ մարդուս զուար-թութիւն եւ աւողջութիւն պարզեւողը: Բայց մեք Սրեւուն վրայ ուրիշ անդամ ալ առիթ կունենամք խոսելու, այժմ աեսնեմք Մոլորակներուն յատկութիւնները:

Մոլորակներն որ ամէնը օօ հատ կհամրուին, իրար-մէ մեծամեծ տարբերութիւններ ունին. Բայց որով-հետեւ մէկ քանի յատկութեանց կողմանէ մէկմէկու նմանները կան, կարելի է բոլորը Երեք խումբ բաժ-նել: Առաջին խումբին մէջ կընան դրուիլ այս չորս մոլորակները, որ Արեւուն մօտիկներն են. Փայլածու, Արուսեակ, Երկիր, Հրատ. Երկրորդ խումբին մէջ 27 հատ մանր մոլորակներ կամ աստղակերպերը, Փլորա, Վեստա, Իրիս, Մետիս, եւ այլն. իսկ Երբորդ խում-բին մէջ չորս հեռաւոր մոլորակները, Լուսնթագ, Երեւակ, Ուրանոս եւ Պոսիդոն:

Չորս մերձաւոր մոլորակները միջակ մեծութիւն ունին. Համեմատութեամբ ուրիշներէն աւելի թանձր կամ խիտ են, եւ իւրաքանչիւրը գրեթէ 24 ժամուան մէջ կդառնան իրենց առանցքին վրայ. ոոցա երկու բեւեռներուն տափակութիւնը այնչափ չէ՝ որչափ ուրիշներունը, եւ արբանեակ չունին՝ բաց ի երկրէն՝ որ մէկ արբանեակ միայն ունի, եւ է կուսինը: Հեռաւոր մոլորակները շատ աւելի մեծ են, եւ իրենց խտութիւնը երկրիս խտութեան աստիճանէն եօթն անգամ պակաս է. նոցա ամէն մէկուն իւր առանցքին վրայ արած պտոյտը կամ գարձուածքը աւելի արագ է, իրենց երկու բեւեռները մերձաւոր մոլորակաց բեւեռներէն աւելի տափակ են, եւ քսան արբանեակ կամ լուսին ունին:

Փայլածուն արնեաւն ջորս դին կալուտի 87 օրուան մէջ.

Արուսեակը	,	,	,	224	,
Երկիրս	,	,	,	365	,
Հրատը	,	,	,	4 տարուան ու 321 օր.	
Լուսնքազը	,	,	,	33	,
Երեսակը	,	,	,	29	,
					466

Թէպէտ մոլորակներն ալ ուրիշ բոլոր աստղերուն պէս այնպէս կերեւան մարդուս աչքին որ կարծես թէ մէկ գոգածեւ կամ կամարաձեւ մակարդակի մը վրայ գամուած են, եւ ոչ թէ ոմանք առջեւ՝ ոմանք ետեւ, ոմանք ներս՝ ոմանք գուրս, բայց մարդիկ հին ատեններն անգամ գիտած իմացած էին որ իրօք այնչափ չէ, հապա մոլորակներէն ոմանք աւելի մօտ են արեւուն եւ ոմանք աւելի հեռու, ինչպէս որ յայտնի էր նոցա շըջաններուն երկայնութենէն ու կարձութենէն:

Հին ատենի աստղաբաշխներուն շատը կարծէին թէ երկիրս տիեզերաց մէջտեղը հաստատ կեցած է, եւ միւս երկնային մարմիններն անոր վրայ կպարտին. միայն Պիւթագորաս փիլիսոփան եւ անոր հետեւողները այս կարծիքս ունէին թէ երկնային մարմինները բոլորն ալ արեւուն չորս գին կպարտին. բայց թէ Պիւթագորեանք եւ թէ ուրիշները գրած էին մըտքերնին թէ երկինքը եօթը կարգ ապակիէ կամ ապակիի նման նիւթէ պարունակներ կամ գունտեր բաժնուած է, ապողերը այն պարունակներուն վրայ կպաճեն, անոր համար իրամէ ունեցած հեռաւորութիւննին չեն փոխեր, եւ պարունակներն են երկրիս կամ սրեւուն չորս գին պտըտողները:

Բայց քանի որ ուսումնականութիւնը առաջ գնաց, եւ մարդիկ չափագիտութեան կանոններով ճշգեցին մոլորակներուն Արեւէն ունեցած հեռաւորութիւնը, նոցա մէջէն հոչչակաւոր չափագէտն Քէփլէր այս տարակոյսը հանեց թէ արգեօք ինչ պատճառաւ կուսընթագ մոլորակը մյնքան հեռու է չրատէն. վասն զի

Փայլածուն նեռու է Արեւան 56 միլիոն վերս.

Արուսեակը	>	>	> 105	>	>
Երկիրս	,	,	> 150	,	,
Հրատը	,	,	> 220	,	,
Խոկ Լուսնքազը	յանկարձ	750	>	>	
Երեսակը			1379	,	,

Քէփլէր ասաց թէ չրատին Լուսնթագէն ունեցած հեռաւորութիւնն անկանոն եւ անընական բան է, որովհետեւ Արուսեկին հեռաւորութիւնը Փայլածուին հեռաւորութեանը կրկինն է, երկրիսը Արուսեկինին մէկ ու կէտն է, չրատինը երկրիս հեռաւորութեանը

մէկ ու կէսն է, իսկ լուսնթագին հեռաւորութիւնը չբատինին գրեթէ երեք ու կէսն է. իրեն կարծիքովը պէտք էր որ լուսնթագն ալ մէկ ու կէս անդամ հեռու լինէր չբատէն, ուստի գրած է թէ «լուսնթագին ու չբատին մէջտեղն ալ պէտք է որ մոլորակ մը գտնուի, ինչպէս նաեւ ուրիշ մոլորակ մը պէտք է գտնուի Արուսեկին ու Փայլածուին մէջտեղը»: Քէփէրէն 200 տարի ետքը նորա կարծիքին առաջին մասը ստուգուեցաւ, վասն զի չբատէն գրեթէ մէկու կէս անդամ աւելի հեռաւորութեամբ շատ մը մանրը մոլորակներ գտնուեցան որ մէկ մեծ մոլորակի կտորներ կկարծուին: Բայց Քէփէրին առածը պարզ կարծիք էր, մինչդեռ այժմու աւելի քաջ աստղաբաշխները ճիշդ հաշուած կանեն այսպիսի գուշակութիւնները, ինչպէս որ մեծանուն Լըվէռիէ աստղաբաշխը գուշակեց Պոսիդոն մոլորակին ձւր տեղ գըտնուելիքը, եւ այնպէս ալ գտնուեցաւ, ըստ որում յետոյ կխօսիմք:

Փայլածուն ամենէն աւելի Արեւուն մօտ մոլորակն է, երկրէս երեք անդամ աւելի. բայց շատ անդամ չեմք կրնար զինքը տեսնել՝ անոր համար որ Արեւուն ճառագայթներուն մէջ կընկզմի: Եթէ ընդարձակ դաշտի մէջ կեցած՝ նայիմք մէկուն քալածը, օրինակի համար՝ խոտի գէզի մը չորս դին բաւական հեռուանց ման գալը, մեզի այնպէս կերեւայ որ այն մարդը խոտին աջ կողմէն կենէ, յետոյ կդառնայ, ետ երթալու պէս, խոտին ետեւը կանցնի, միւս կողմէն կերեւայ, գէպի ի ձախ դին կերթայ, յետոյ նորէն

կդառնայ գէպի աջ գին, առջեւէն կանցնի, եւ այլն Այս պատյառ կանէ նաեւ Փայլածուն Արեւուն չորս դին: Լաւ կտեսնուի այն միջոցներուն որ բաւական հեռացած կլինի գէպի ի Արեւուն աջ ու ձախ կողմերը իսկ երբոր Արեւուն առջեւէն անցած ժամանակը երկրիս ու Արեւուն մէջտեղովը կընկնի, աղէկ դիտակով ու գունաւոր ապակիով սեւ կետի մը պէս կերեւէ Արեւուն սկաւառակին վրայ: Այս երեւոյթը պատահեցաւ ետքի անդամ 1861-ին նոյեմբերի 11-ին:

Արեւուն ճառագայթները գրեթէ եօթն անդամ աւելի սաստիկ կզարնեն Փայլածուին վրայ՝ քան թէ երկրիս, անոր համար Փայլածուին միջնոլորակը այն աստիճանի լցուած է միշտ ամպերով որ մեք ոչ երբէք կտեսնեմք բուն մոլորակը, հազար միայն անոր ամպերը կամ թանձր մշուշը:

Փայլածուին մէկ տարին 88 օր է, ուստի ամառը միայն 22 օր կըրշէ, նոյնչափ ալ գարունը, եւ տարւոյն միւս եղանակները:

Արուսեկին մէջ տարին 225 օր է, այսինքն այդքան ժամանակի մէջ մոլորակը մէկ անդամ պտոյտ կանէ Արեւուն չորս բուրը: Այն միջոցին՝ երբոր Արեւուն ու երկրիս մէջտեղը հանդիպի, այնքան կհօտենայ մեղի որ միայն 56 միլիոն վէրաթի կմնայ երկրիս, ուրիշ մէկ մոլորակ մը չկայ որ այնքան մօտենայ մեղի: Միայն թէ մեք այն ժամանակը չեմք կրնար զինքը տեսնել, վասն զի մութ կողմը կերեւայ մեղի: Քիչ մը մէկդի երթալուն պէս՝ նեղ ու բարակ եղերը միայն կտեսնեմք լուսաւորուած՝ ճիշդ նոր ընծայուած

յուսնի երեւութին նման . աւելի հեռու որ երթայ՝
մոլորակին կեսը կտեսնուի , եւ երբոր սկսի միւս կող-
մը երթաւ , բոլոր երեսը լուսաւորուած կտեսնեմք ,
եւ կլինի մեզի համար «Պայծառ Արուսեակ» : Վասն
զի սոյն այս Արուսեակն է որ արեւուն ծագելէն առաջ
երեւցած առենը կասուի Աստղ առաւօտու , եւ Արե-
ւուն մանելէն ետքն որ երեւի՝ կասուի Աստղ երեկո-
րին : Եւ որովհետեւ մեծութեանը կողմանէ երկիրս
ալ գրեթէ Արուսեկին չափ է , յայտնի բան է որ
Արուսեկին մէջէն նայօղն ալ պէտք է երկիրս ճիշդ-
այնալէս տեսնէ առաւօտ եւ իրիկուն՝ ինչպէս որ մեք
Արուսեակը կտեսնեմք , այսինքն փոքրիկ աստղ մը ,
երբեմն խիստ վառվըռուն , եւ երբեմն մարմըռուկ
լուսով : — Զասեմք թէ ինչ խեղճ բան է եղեր ուրեմն
երկիրս՝ որ մեր աչքին աչաղին գունտ կերեւնայ ,
որովհետեւ շրջապատը 56 հազար վերսովէ . չասեմք
թէ ուրեմն ոչինչ բաներ են եղեր մեր Մասիսները ,
Հիմալայաները , Ելպրուզները , Զիմպորասները . վեր-
ջապէս չասեմք թէ ոչինչ ոչինչ են եղեր մարդիկ
որ իբենք զիրենք սարսափելի արարածներ կկարծեն
ու իրենցմէ փոքրիկներուն հոգին կքաղեն : Ոչ , այն-
քան չնչին բան չէ մարդո՝ իւր նիւթական փոքրը-
կութեանը պատճառաւ , այլ մանաւանդ շմտ մեծ՝
զօրութեամբ եւ իմաստութեամբ , որ բոլոր երկնայ-
լին մարմնոց վրայ այսպիսի զարմանալի գիտողու-
թիւններ , խորհրդածութիւններ , հաշիւներ կանէ .
վասն զի բանական հոգւովը պատկեր է Արարչին տիե-
զերաց , եւ Դաւիթ մարդարէին տոածին պէս՝ միայն

Հրեշտակներէն քիչ մը վար է , բայց ամենայն փա-
ռօք եւ պատուալ պասկուած է յԱստուծոյ , եւ նորա
արարածներուն վրայ տէր եւ իշխան գրուած՝ գոնէ-
երկրիս երեսը : «Փոքր մի խոնարհ արարեր զնա քան
զհրեշտակս . փառօք եւ պատուալ պսակեցեր զնա եւ
կացուցեր զնա ի վերայ ձեռակերտաց քոց » :

Հրատը երկրէս երկու անգամ՝ աւելի մեծ է : Լաւ
գիտակով Հրատին երեսը միշտ մի եւ նոյն բժերը կը-
տեսնուին , եւ այն բժերը ծովեր ու ցամաքներ կկար-
ծուին . քիչ մը լուսաւոր կամ մոխրագոյն երեւցող-
ները ցամաք են , իսկ մութ երեւցողները ծովեր պի-
տի լինին : միայն թէ կերեւի որ Հրատին ցամաքնե-
րը բաց կարմիր գոյն մը ունին : իսկ ծովերը կանան-
չի կզարնեն . եւ պարզ աչքով գիտողն ալ կտեսնէ
որ այս մոլորակին լոյսը միւսներուն պէս ճերմակ կամ
արծաթափայլ չէ , հապա քիչ մը կրակի գոյն ունի :
եւ անշտուշա անոր համար է որ մեր լեզուին մէջ Հրա-
տուեր է : Եթէ Հրատին բժերը տմէն ժամանակ
պայծառ չեն տեսնուիր , պատճառը անոր միջնոլոր-
տին մէջ հաւաքուող ամպերն ու մշուշներն են :

Հրատին երկու բեւեռներուն ծայրերը մէկմէկ ճեր-
մակ բժեր կերեւան , որ անտարակայս սառոյցներ են ,
վասն զի Հրատին վրայ ամառ եղած ժամանակը անոր
մէկ կիսագնատին բեւեռն եղած ճերմը կութիւնը կը-
պակսի : առել է թէ անոր ձիւնը կամ սառոյցը կհալի ;
եւ միւս բեւեռինը կաւելնայ :

Հրատին հեռաւորութենէն մէկ ու կէս անգամ ա-
ւելի Արեւէն հեռաւորութեամբ կպարտին 27 Հատ

Յանը մոլորակիներ : Սոքա այնքան մօտիկ չեն իրարու՝
որքան որ կլնայ կարծուիլ . վասն զի այն դօտին՝ որոյ
մէջ կվաղեն մէկմէկու հետ ու իրարու ետեւէ՝ ամէնքն
ու դէպի նոյն կողմը, 224 միլիոն վերսթէն աւելի լոյ-
նութիւն ունի : Եւ սակայն ասոնց ընթացքը այնպէս
իրարու մէջ անցած է որ եթէ երեւակայէինք որ օ-
գակի նման բաներ են, կարելի չէր լիներ մէկը վեր-
ցընել՝ առանց ամէնն ալ վերցընելու, եւ ոմանք ի-
րարու ստոտիկ կմօտենան երբեմն : Ասկից առիթ առին
աստղաբաշխները կարծիքի երթալու որ այս մանր
մոլորակիները մէկ մեծ մոլորակի մը կտորներ են՝ որ
ներքին պատճառով մը կոտրտած լինի, զոր օրինակ
կեդրոնական կրակին բանութենէն կամ ուրիշ մէկ
ստոտիկ զօրութենէ :

Այս մանր մոլորակիներէն չորս հատը արդէն այս
դարուս սկիզբներէն սկսան ճանչցուիլ, իսկ մնացեալ-
ները 23 տարի հազիւ կայ որ հետզհետէ ճանչցուե-
ցան : Ասողներ կան թէ առաջին չորս մոլորակիներէն
ոմանք միշտ նոյնպէս լուսաւոր չէին, այլ երբեմն
պայծառ կերեւային եւ երբեմն մարմրած լուսով . եւ
այս բանիս պատճառ այն կդնեն թէ կոտրտած մոլո-
րակին կտորները գուցէ առաջ անկանոն ու անկիւ-
նաւոր ձեւերով էին ու անոր համար չէին կրնար
միակերպ փայլունութիւն ունենալ : Բայց այդ պատ-
ճառը հիմնաւոր բան չէ, որովհետեւ նոյն իսկ մեծ
մոլորակի մը ուսւմբի պէս ճաթած ու կոտրտած լի-
նելը դեռ լոկ կարծիք կամ ենթադրութիւն մի է,
եւ ոչ թէ ստոյգ եւ անտարակուսելի բան : Այսու

ամենայնիւ եթէ հաւանական ալ համարիմք այս են-
թագրութիւնը, հարկ կլինի ասել թէ այն մոլորա-
կին ճաթիւը և գիտէ քանի հազար տարի առաջ պա-
տահած է որ մարդկանց մէջ ամենեւին յիշատակն
անգամ չէ եղած : Մօտ տարիներս Քիբքվուտ անունով
ամերիկացի աստղաբաշխը մտածեր է որ այն 27 մանր
մոլորակիները իրարու քոյլ բերելով՝ մեծ մոլորակը
ձեւացընէ, եւ հասկընայ թէ որքան է եղեր նորա
մեծութիւնը, որչափ հեռուէ եղեր Արեւէն, որչափ
ժամանակի մէջ կկատարէ եղեր իւր օրական ու տա-
րեկան շրջանները եւ այլն : Բայց ուրիշները իրա-
ւամբ անօգուտ կհամարին այն իմաստնոյն աշխա-
տանքը, վասն զի, ուրիշ աստղաբաշխական առարկու-
թիւնները թողումք, այս յայտնի է որ գեռ կարելի
չէ ասել թէ այն մանր մոլորակիները 27-էն աւելի
չեն, ու չեն կրնար լինել : Ահա այս մոլորակիներէն 8
հատը 1882-ին մէջ միայն գտնուեցան, մնացած 19
հատը անկից ետքը մինչեւ այս տարիներս, ովլ կա-
րող է պնդել թէ այսուհետեւ մէկ հատ մ'ալ չմնաց
գտնուելիք :

Լուսնթագը մոլորակիներուն մէջ ամենէն մեծն է,
եւ երկրէս 343 անգամ աւելի մեծ . բայց նորա խր-
տութիւնը երկրիս խտութենէն հինգ անգամ պա-
կաս է, այնպէս որ ջրէն քիչ մը միայն աւելի ծանը
է . եւ այս զարմանք չէ, որովհետեւ երկրիս վրայ ալ
հանքեր կան որ ջրէն ալ թեթեւ են :

Լուսնթագին օրական շարժումը խիստ արագ է,
այնպէս որ 9 ժամուան ու 33 վայրկենի մէջ միան-

գամ իւր առանցքին վրայ կդառնայ . անոր համար իրեն բեւեռներուն կողմերն ալ շատ տափկած են : Այս բանս լաւ հասկընալու համար՝ գնտակ մը շինեմք կակուղ նիւթէ մը , զոր օրինակ կաւէ , մէջտեղէն գաւաղան մը անցընեմք ու պտըտցընեմք : Եթէ պտըտումը կամաց լինի , գնտակին ձեւը ցիսխուիր . բայց թէ որ շուտցընեմք շարժումը , այն շարժման սաստկութենէն գնտակին ջրի ու կակուղ մասնիկները գէպի չորս դին կցըրուին , երկու բեւեռներուն կողմերը կտափկին ու մէջտեղը աւելի կուռի , այնպէս որ գընտակին բեւեռէ բեւեռ ձգուած տրամադիճը կկարծընայ , ու հասարակածին վրայ ձգուածը կերկըննայ . որով յայտնի կլինի որ գունտին բեւեռները տափկած են : Այս բանս կերեւի նաեւ կուսնթագին եւ միւս մոլորակիներուն վրայ . որով այս եւս դիւրաւ կիմացուի թէ մոլորակի մը խտութիւնը ուրքան որ քիչ է , եւ ուրքան որ պտըտիլը արագ է , այնքան երկու բեւեռները տափկած կամ գէպի ներս քաշուած կլինին :

Լումնթագը շատ հեռու է մեզնէ . չորս անգամ
աւելի հեռու է Արեւէն քան թէ երկիրս . ուստի այս-
քանը միայն կտեսնեմք դիտակով որ անոր հասարա-
կածին երկու կողմը մոխրագոյն գեղին գօտիներ
կմն , եւ հասարակածը լուսաւոր է . այն գօտիները
միշտ միակերպ չեն , հապա երբեմն մթնագոյն բծեր
կերեւան անսնց վրայ , երբեմն շուտ կաներեւութա-
նան , եւ երբեմն բաւական երկար ժամանակ՝ նաեւ
տարիով ու տարիներով հաստատ կմնան . Դնեմք թէ
հասարակածին վրայի լուսաւոր գօտին մշուշ կամ

մէդ է, եւ մոխրագոյն գօտիները մշուշ չունեցող
տեղուանք, բայց չհասկըցուիր թէ անոնց վրայի
բժերն ինչ են: Ոմանք կարծիք կանեն թէ կուսըն-
թագին վրայ ատեն ատեն սոսկալի փոփոխութիւններ
կպատահին հրաբուխներու բռնկելովը. հրաբուխի
լաւային պէս կեփի, եւ երեսը կամ կեզեւը գեռ եր-
կրիս երեսին պէս պնտացած չէ:

Լուսնիթագլ Արեւածան չորս դիմ կպտըտի 41 տարուան ու 314 օրուան մէջ. ասել է թէ Լուսնիթագին մէջ տարին մեր օրերուվ 4529 օր է:

Լուսնթագին մէջ գիշերները մերիններէն շատ աւելի գեղեցիկ են, վասն զի չորս հատ լուսին ունի որ այլ եւ այլ կողմերէ լոյս կուտան անոր. բայց ցորեկուան լոյսը մերինէն պակաս պէտք է լինի այնտեղը, վասն զի Արեւէն շատ հեռու է, եւ ՅՅ անդամ պակաս է Լուսնթագին Արեւէն առած լոյսը՝ քան թէ Երկրիս առածը. Ո՞ գիտէ, դուցէ հոն դանուող կենդանիներն ու բոյսերը, — թէ որ կան, — աւելի լուսոյ կարօտ ալ չեն, կամ թէ Երկրիս Երեսի կենդանիներէն ու բոյսերէն բոլորովին տարբեր բնութիւններ ու կազմուածք ունին. ովկ կրնայ չափ եւ սահման դընել Աստուծոյ ամենակարող զօրութեանն ու անհուն իմաստութեանը: Այս ալ կայ որ Լուսնթագին արբանեակները կամ լուսինները իրմէ շատ աւելի լուսաւոր են, այնպէս որ միջակ դիտակով ալ կարելի է տեսնել որ արբանեակին մէկը կամ մէկալը երբոք Երկրիս ու Լուսնթագին մէջտեղը պատահի, ճերմակ կլորիկ քծի մը պէս կզարնէ Լուսնթագին վրայ:

Երեւակը արեգակնային դրութեան մէջ գտնուող
մոլորակներուն ամենէն զարմանալի յատկութիւն ու-
նեցողն է - վասն զի իրեն չորս քառոր մանեակ կամ
օղակ մը ունի տափակ, լուսաւոր, օդուն մէջ ազատ
կերպով կախուած: Այս մանեակին բնչ բան եղածը
յայտնի չէ. բայց այսքանը յայտնի է որ երեք զատ
զատ օղակներէ ձեւացած է: Թէ որ երեւակին մէջ
քնակիչներ լինէին, պէտք էր որ նոցա համար հիա-
նալի տեսարան լինէր այս մանեակը գիշեր ու ցորեկ.
վասն զի ահագին ճերմակ ծիրանի գօտիի պէս ան-
շարժ կեցած կերեւայ երկընքին երեսը, չորս քովն
աւ աստղերու անհամար բազմութիւն, եւ ութը հատ
արբանեակ կամ լուսին՝ որ երեւակին վրայ կպարտին:
Աստղաբաշխները ճիշդ հաշուի առած են երեւակին
ու անոր մանեակին դլխաւոր յատկութիւնները. եւ
անոնցմով աւ կիմացուի թէ այս մոլորակը բնչ հրա-
շալի բան է.

Դրսի մանեակին լայնութիւնն է 32007 վերսի:

Անոր ու երկրորդ մանեակին միջոցը 2707 »

Միջին մանեակին լայնութիւնը 51916 »

Մանեակներուն հաստութիւնը՝ միայն 430 »


Երկրորդ մանեակին լայնութիւնը 8300 »

Անոր բուն մոլորակէն ունեցած հե-
ռաւորութիւնը՝ իրը 49000 »

Բուն երեւակին տրամագիծը . . . 449800 »

Երեւակը արեւուն չորս դին իւր պտոյտը կամ շըր-
ջանը կկատարէ գրեթէ 29 տարուան մէջ: Այն եր-
կար միջոցին՝ երկու անգամ այն կերպով դէպէ ի եր-

կերս կդառնայ որ մանեակները սկաւառակի ձեւով
կերեւան՝ իրարմէ զատ եղածները բաւականապէս
տեսնուելով. յետոյ երեք մանեակները մէկի պէս կե-
րեւան, ու երկու անգամ այնպէս կշըտկուին երեքը
մէկէն որ ճերմակ գծի մը պէս կտեսնուի՝ մոլորա-
կին վրայ երկընցած՝ ծայրերը անոր գունաէն դուրս,
եւ յետոյ գարձեալ կիոխուի մանեակներուն տեսքը
եւ առաջին դիրքը կառնու:



ԵՐԵՎԱԿԻ.

Երեւակին մանեակը թափանցիկ չէ, այսինքն այն-
պիսի մարմին չէ որ լոյսը անոր մէջէն անցնի, այլ
երկրիս պէս գիմահար է, որովհետեւ շուք կծդէ բուն
մոլորակին վրայ . . որով հարկ կլինի որ մոլորակին
քնակիչները երբեմն անոր ետեւը մնալով՝ Արեւը
չեն տեսներ: Մանեակը բուն մոլորակին հետ մէկտեղ
կանէ իւր տարեկան շրջանը. բայց իւր օրական պտոյ-
տէն տարբեր է, վասն զի երկուքն աւ մի եւ նոյն ա-


ռանցքը չունին; եւ մանեակն ու երեւակը համակեղեցն չեն; այսինքն երկուքին կեդրոնը մէկ չէ; այլ զատ զատ, ինչպէս որ աստղաբաշխներուն արած հաշիւներովը յայտնի կերեւայ:

Երեւակը երկրէս 102^{1/2} անգամ աւելի թեթեւ է խտութեանը կողմանէ. ուստի անոր վրայ կենդանիներ ու բոյսեր թէ որ կան՝ պէտք է որ շատ աւելի թեթեւ լինին քան թէ երկրիս վրայ դանուսդները. ասել է թէ մեր գիտցածներէն բոլորովին աարբերքաներ են՝ ամենազօր Արարչին միայն յայտնի:

Որովհետեւ երկնային հրաշալեաց մէջ մեր աչքին երեւցող ամենէն հիանալի մոլորակը երեւակն է, կարժէ որ ասոր վրայ քիչ մը աւելի երկլցը նեմք մեր խօսքը: — Երեւակին մանեկաւոր լինելը միայն գիտակը հնարուած ժամանակէն հասկրցուեցաւ: Մեծանունն Գալիլէոս իսկզբան կարծեց թէ այս մոլորակը եռամարմին է, այսինքն երեք կտորէ ձեւացած ասող մի է; եւ երեսուն անգամէն աւելի մեծցը նող գիտակով որ կզըննէր՝ ձիթապտղոյ ձեւով երեւցաւ իրեն երեւակը: Հիւյկէնս աստղաբաշխը առաջինն եղաւ որ անոր մանեկաւոր մոլորակ լինելը պարզ տեսաւ ու ստորագրեց, յետոյ ուրիշ իրարմէ քաջ աստղաբաշխները հետզհետէ հաստատեցին նորա ասածները, իրենք ալ նոր նոր գիտողութիւններով ճոխացուցին:

Երեք մանեակները, որ ըստ ոմանց հինգ հատ են, սովորաբար իրենց երկու կողմերովը մոլորակին մարմնոյն կալածի պէս կերեւան, բայց անկից շատ հեռու են,

ինչպէս ժամանակ ժամանի ալ կերեւի, եւ ինչպէս ահա վարը գրուած պատկերն ալ կցուցընէ: Ամէն մանեակներուն ալ լայնքը մէկ չէ, թանձրութիւնն ալ համեմատաբար՝ բարակ:



ԵՐԵՒԱԿՆ ՈՒ ԱՆՈՐ ԱՐԲԱՆԵԱԿՆԵՐԸ.

Աստղաբաշխները կհիանան ու կհարցընեն իրարութէ արգեօք այդ գիմահար մանեկաձեւ ահագին մարմինները ինչպէս կեցած կամ ինչ բանի վրայ հաստատուած են: Ուրիշները կտատասխանեն թէ ի հարկէ ձգողութիւնն է անոնց հաստատութիւն տուողը, ինչպէս եւ ամենայն երկնային մարմնոց. բայց այս ձգողութեան ուժին ճիշդ հաշիւները դեռ չեն կըր-

ցած գոմել։ Սթրուվի ռուս տնօւանի աստղաբաշխը ցուցուցած է որ Երեւակին մանեակներուն լայնքը եւ պայծառութիւնը շատ փոխուած է, եւ ներքին մանեկին լոյսը պակսելով է որ մէջտեղինը աւելի պայծառ կերեւի։ Ոմանք կտարակուսին մանեակներուն դիմացար՝ այսինքն թանձր մարմիններ լինելուն վըրայ, եւ կասեն թէ անոնք կազի նման թեթեւ ու նուրը մարմիններ են։ Նորագոյն աստղաբաշխներ տւ կան որ տեսնելով թէ արեգակնային դրութեան մէջ որդասր ասուած մանր մարմիններ շատ կան որ մոլորակաց հետ կամ անոնց վրայ կպտըտին, կմակաբերեն թէ Երեւակին մանեակներն ալ ամենամանը մարմիններ են օդաքարի նման, որ քանի մը խումբ բաժնուած։ Երեւակին վրայ կպտըտին։ բայց այս ամէն կարծիքներուն եւ ոչ մէկը հաստատուած է մինչեւ ցայժմ լաւ գիտողութեամբ ու ստոյդ ապացոյցներով։

Երեւակին տեսքը՝ Երկրիս վրայէն տեսնողներուն համար ստէպ փոփոխուելուն պատճառն է անշուշա անոր Արեւուն վրայ արած տարեկան պտոյտը կամ շրջանը, որով ըստ զանազան եղանակաց գիրքը կը փոխուի։ այնպէս որ 1855-ին — օրինակի համար — Երեւակին տեսքը վերը գրուածին նման էր, ինչպէս որ 1869-ին ու այս տարսւան տեսքն ալ անկից շատ տարբեր չէ, մինչդեռ 1848-ին ու յետոյ 1862-ին այն պիսի գիրք մը առած էր որ մանեակները գունտին վրայ լոկ գծի մը պէս կերեւային։ գծին ծայրերը գունտին Երկու կողմէն գէպ ի դուրս Երկընցած, ինչպէս առաջ ալ յիշեցինք։

Երեւակէն Երկու անդամ աւելի հեռաւորութեամբ կպտըտի Արեւուն չորս գին Ռւբանսս մոլորակը, որ վեց հատ արբանեակ ունի։ Այս մոլորակը հին ատենի աստղաբաշխներուն յայտնի չէր։ 1784-ին մարտի 13-ին Գուլիէլմոս Հերշէլ անդղիացի աստղաբաշխը գտաւ զայն լաւ գիտակով, թէպէտ եւ առջի ըերանը կարծեց թէ հասարակ մոլորակ չէ, հապա գիտաւոր է, Բոլոր Եւրոպայի մէջ մեծ զարմանք պատճառեց այս գիտաւոր, որովհետեւ հին ատեններէ ի վեր ճանչցուած մոլորակներէն դուրս տեսնուած մոլորակներուն առաջինը առ եղաւ, ուստի եւ Երկար ժամանակի իւր գտնողին անունովը Հերշէլ ասուեցաւ, բայց յետոյ Ռւբանսս գրին անունը, որ յունարէն Երկինի կնշանակէ, մանաւանդ որ Հերշէլէն առաջ այն մոլորակը տեսնողներ ու անոր վրայ գրուներ ալ եղած էին, ինչպէս Ֆլամոթէտ անդղիացի աստղաբաշխը 90 տարի առաջ, եւ Մայէռ գերմանացին 23 տարի առաջ, սակայն Հերշէլին համբաւը անով աւելի մեծ է որ իւր հնարած ահագին 40 ստուչափ մեծութեամբ հեռագիտակովը մոլորակին ուրիշ յատկութիւններն ալ հասկըցաւ ու հոչակեց։

Ռւբանոսը միայն 44 անդամ աւելի մեծ է քան թէ Երկիրս, եւ որովհետեւ մեզնէ ունեցած հեռաւորութիւնը խելքէ գուրս բան է, մինչեւ ցայժմ կարելի չէ եղած աւելի մանրամասն տեղեկութիւններ ունենալ այն մոլորակին վրայ։ Ռւբանոսը այս մէկ զարմանալի յատկութիւնս ունի որ իւր արբանեակները արեւելքէն արեւմուտք կդառնան, մինչդեռ ուրիշ ամէն

մոլորակներն ու նոցա արբանեակները, ինչպէս նաև նոյն խոկ Ռւրանոսը, արեւմուտքէն արեւելք դառնաւ լով կիատարեն իրենց շրջանը:

Ռւրանոսը առանց գիտակի չտեսնուիր երկրէս, եւ որովհետեւ երկիրս անկից 14 անգամ փոքր է, ասել է թէ Ռւրանոսին մէջ եղողները մեր ունեցած լաւ գիտակներով ալ նային՝ երկիրս պիտի չտեսնեն:

Աստղաբաշխները Ռւրանոսին վրայ եղած հին եւ նոր գիտողութիւնները բաղդատելով գտան որ թէ պէտ նա մոլորակ է, բայց նորա Արեւուն չորս գին արած պտոյտը կանոնաւոր չէ, կամ թէ ասեմք, միւս մոլորակներուն ընթացքին կանոնովը չէ, հապա իւր անելու շրջանէն տեղ տեղ քիչ մը կիսուորի, գուրս կելնէ. եւ այս բանիս պատճառը մէկ կերպով մը չէ. ին կրնար հասկընալ: Շատ աստղաբաշխներ, որոց մէջ էր նաեւ հռչակաւորն Պէտէլ, կասկածի գնացին որ չէ թէ Ռւրանոսին շարժմանքը անկանոն է, հապա մեր հաշիւները որ կանեմք երկնային մարմնոց շարժմանը վրայ, անկատար ու պակասաւոր են:

1854-ին Պուլվառ գաղղիացի աստղաբաշխնը դրեց թէ «Ռւրանոսի շարժման անկանոնութեանը պատճառ պէտք է լինի անյայտ մոլորակի մը աղդեցութիւնը»: Եւ իրաւունք ունէր, որովհետեւ յայտնի բան է որ երբ երկու լուսաւոր մարմիններ երկնքին անհուն ընդարձակութեանը մէջ իրարու չափաւորապէս մօտենան, այնպէս որ մէկուն ձգողութիւնը կարենայ միւսին վրայ աղդեցութիւն անել, նոքա մէկմէկու չեն զարնուիր ու չեն միանար իրարու հետ, ինչպէս

որ մաղնիսն ու երկաթը կմիանան, հապա երկուքն ալ իրենց ընթացքը կշարունակեն. միայն թէ ընական է որ այն երկուքն որուն զանգուածն որ աւելի փոքր է, գուցէ քիչ մը կծըռի գէպի ի մեծին, մեծն ալ գէպի փոքրին: Այս սկզբունքով Պուլվառին կարծիքը աստղաբաշխներուն այնպէս ընդունելի եղաւ որ ամէնքն ալ ասին թէ պէտք է որ անյայտ մոլորակ մի գտնուի Ռւրանոսին ընթացքին անկանոնութիւն տուող: Ատամս անունով անգղիացի քաջ չափագէտ երիտասարդը 1843-ին սեպտեմբեր ամսոյն մէջ նշանակեց նաեւ այն միջոցը՝ ուր որ պէտք էր այն նոր մոլորակը վինաուել. յաջորդ տարին մի եւ նոյն տեղը ցուցուց նաեւ լըլէուիէ՝ գաղցիացի իմաստուն չափագէտը, եւ մէկ ամիս անցաւ չանցաւ, իրօք գտնուեցաւ երկնքին այն նշանակուած կետին վրայ նոր մոլորակը: Այս վարմանալի գիւտը շատ մեծ ապացոյց է թէ որքան առաջ գնացած է այժմ Եւրոպայի մէջ չափագիտութիւնը, կամ թէ մաթեմատիկան, եւ անօրուժով աստղաբաշխութիւնը: Երկուքն ալ իրարմէրարակ ու խորունկ եւ գեղեցիկ գիտութիւններ, երկուքն ալ պարծանք մարդկային խելքին եւ իմաստութեանը՝ որով մարդուս հոգին պատկեր է Արարչին տիեզերաց:

Պարոն լըլէուիէին այս հրաշալի գիւտին վրայ զբայլած ու գլուխնին տաքցած, Եւրոպայի իմաստունները մտածեցին որ այն նոր մոլորակին անունը Լըլէուիկ դնեն. բայց յետոյ մտմտալով որ իրենց մէջ գրեթէ ուրիշ ամէն մոլորակներուն անուններն ալ

առնուած են զին Յունաց դիցաբանութենէն, Լըլէռի-էին դտած մոլորակին անունն ալ գրին Պոսիդոն, եւ ըստ կատինացւոց Նեպտոնոս: Զմոռնամք ուրեմն այս աեղ յիշելու որ մեր Փայլածու առածին Յոյնք Հերմու անունը կուտան, լատիներէն Մերկուրիոս. Արուսիկին Ավրոդիտէ կամ Սատորիկ, լատիներէն Վինու. Հրատին Արեւակին Կոռնոս, լատ. Մառու. Լուսնթագին Զեւս, լատ. Ենտիփիթեռ. Արեւակին Կոռնոս, լատ. Սատունոս. Ուրանոս՝ ինչպէս որ ասինք՝ Երկինք է. ուստի Լըլէռիէինն ալ կոչուեցաւ Պոսիդոն:

Մինչեւ ցոյժմ Պոսիդոնին վրայ եղած դիտողութեանց գլխաւորները սոքա են: Արեւուն չորս դին կպարտի 164 տարուան ու 224 օրուան մէջ. Երկրէս 24 անգամ մեծ է. Երկու արբաննեակ ունի, գուցէ նաեւ աւելի. Եւ արեւէն 50 անգամ աւելի հեռու է նաքան թէ Երկիրս, կամ թէ Հեռաւորութիւնն է 4347 միլիոն վերսիւ: Խնչ սարսափելի հեռաւորութիւն:

Այսու ամենայնիւ պէտք չէ կարծեմք, սիրելի ունկնդիրք, թէ Պոսիդոնը Երկնքին կամ տիեզերաց վերջի սահմանն է. որովհետեւ աստղաբաշխներուն արած հաշուովը, Արեւէն մինչեւ ամենամօտ Երեւած հաստատուն աստղը, որ Քնար համաստեղութեան աստղերուն մէկը կկարծուի, 50 միլիոն 504 հազար 286 միլիոն վերսիւ է. ասել է թէ այս մեր Արեւը բոլոր իւր մոլորակներովը ու անոնց 2րջաններովն ի միասին է 485 անգամ կրնայ պարունակուիլ այն ընդարձակութեան մէջ, եւ դարձեալ շատ տեղ կաւելնայ:

Տարակոյս չկայ այժմ որ գիսաւոր աստղերն ալ մէկ մէկ մոլորակներ են, որ նոյնպէս մեր Արեւուն չորս դին կպտըտին, միայն թէ իրարմէ աւելի կամ պակաս սաստիկ ձուածեւ ահագին շրջաններով: Արդ 1680-ին մոլորակ մը կամ գիսաւոր երեւցած է որ մեծամեծ աստղաբաշխներուն արած հաշուին նայելով՝ 8814 տարին մէկ անգամ կկատարէ իւր շրջանը, եւ հեռացած ժամանակը Պոսիդոնէն շատ աւելի հեռուները կերպայ. ո գիտէ այնքան տարի ինչ սարսափելի հեռաւորութեան անգունդին մէջ կլողայ կըպտըտի. Եւ սակայն այն միջոցին ալ կհնազանդի Արեւուն ձգողութեանը, եւ իրեն ընթացքին համար որոշուած սահմանէն դուրս չելնելով՝ նորէն կմօտենայ Արեւուն քովկերն ու իւր շրջանը կկատարէ: Բայց մեք գիսաւոր աստեղաց վրայ առանձին լրաբանի մէջ խօսելու միտք ունենալով՝ Արեւուն ու գիսաւոր մոլորակներուն դրայ ըսելիքնիս առ այժմ կվերջացընեմք հետագայ կարճառօտ խորհրդածութեամբ:

Այս ամենայն Երկնային հրաշալեաց դիտողութեանը մէջ ընկղմող մարդկային միտքը յիրաւի կրնայ մոլորիլ եւ նաեւ բոլորովին կորսուիլ, թէ որ չմտածէ թէ բոլոր բովանդակ տիեզերաց, Երեւելեաց եւ աներեւութից մի միայն կեդրոնը Աստուած է, արարիչըն Երկնի եւ Երկրի. որ պէտք է մի միայն ճշմարիտ կեդրոն լինի նաեւ մարդուս սրտին եւ ամենայն բաղձանացը: Ուրեմն Աստուծոյ փառք տամըք, Աստուծոյ մեծութենէն պատկառիմք, առ Աստուած դիմեմք ի

բոլոր սրտէ , մինչեւ որ մէկ օր մը արժանի լինիմք
եւ ընկղմիլ յԱստաւած եւ միանալ ընդ Աստուծոյ :

Միանգամայն գովեմք ու հոչակեմք այն մեծահան-
ճար աստղաբաշխներն ու չափագէտները՝ որ իրենց
աստուծապարգեւ տաղանդովը՝ անխոնջ աշխատու-
թեամք ետեւէ եղած են միշտ ու կլինին՝ տիեզերաց
կազմութեանը մէջ եղած սքանչելի եւ անխախտ օ-
րէնքները քննելու գանելու եւ մարդկանց հաղոր-
դելու : Այն հրաշտլի անձանց մէկն էր ահա նեւտոն
աստղաբաշխը , որ երկնային մարմնոց ձգողութեանց
օրէնքը գտաւ , եւ որոյ արժանաւոր գովասանքը կու-
տայ նաեւ Տըլիլ բայնաստեղծը այս խօսքերով .

« Գնա մըտիր նեւտոնի սրբազն խորանը ,
Հեռու սուստ աշխարհէս եւ յունայն սիրանութեանց ,
Հեռու ցած մըտքի տէր երկարաշ անձանցմէ ,
Վառվրուն կրակներու ընդարձակ ծովուն մէջ ,
Ցորմէ մեր խելքերը սարսափած կընկըրկին .
Նեւտոն ինչ կընետուի , կիամնի այն մեծ մարմնոց ,
Որ մինչ իւր օրերը առանց մէկ կամոնի
Խաւնիխուռն ընթացքով թաւալգլոր կերթային
Այն խորունկ գըմբեթարդ կամարաց ներքեւը .
Նեւտոն այն վնա վրիէն աշխարհներ ծեւացուց .
Անք Ասլաս մը դարձած այն ամէն աշքերուն
Որ կարծես կրիանգչին իւր ուսոցը վըրան ,
Մին միւսոյն եւ կանոն եւ նեցուկ կըդընէ ,
Կորոշէ նոցա չափն ու զանգուածն ու միջոց .
Գիսաւորը գնար տեղ իւր ճամբէն դուրս ելած
Ցայն անհուն անապատ մոլորած վազելով
Կըյուսար ազատիլ նորա սուր աքքերէն .

Թէ կենան՝ Թէ քալեն , կըյամնի ամենուն ,
Նաեւ այն կրակներուն խելքէ՛ դուրս շուտութեան ,
Որ իրար կըքաշեն՝ կըվանեն անդադար ,
Եւ երկու շարժմունքով , բայց միշտ նոյն օրէնքով
Ամէնքն ալ մէկմէկու վըրայ ման կրոգան միշտ
Եւ ամէն մէկը մուռ կրոգայ միշտ իւր վըրան :
Հանճարն ինչ հըզօր բան , ինչ ուժեղ է սիրտ սուրք .
Աստուած ինչ որ արա՞ ինք մինակ կըընալով ,
Նեւտոնը միս մինակ հասկըցաւ իւր մըտքով .
Եւ ամէն լուսաւորք օրինելով ըզնոսա ,
Փառք կուտան Աստուածոյ որ զաշխարհս է ստեղծեր ,
Փառք կուտան Աստուածոյ որ զնեւտոնն է ստեղծեր :



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ.

Աւագ Երկուշարրի.
Աւագ Երեքշարրի.
Աւագ Չորեքշարրի.
Երուսաղեմի առումն ու տաճարին կրծանումը.
Կոստանդնուպօլիսոյ առումն յամանեանց.
Աւագ Հինգշարրի.
Աւագ Ռեբար.
Զատիկ սուրբ Յարուքեան Տեառն.
Սուրբ Հռիփսիմեանք.
Մեծն Ներսկա Պարքեա.
Եզիպոսի հնուքիւնները.
Ծնունդ և Մկրտուքիւն Տեառն.
Արեւն ու Մոլորակները.

ՊԱՏՐԱԾՔ Ի ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ.

Համբարձումն.
Հոգեզալուստ.
Վարդախառ.
Վերափոխումն.
Սուրբ Խաչ.
Տեառնընդառաջ.
Բռն Բարեկենդան.
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ.
Որդիք և բռունք սրբոյ Լուսաւորչին.
Սուրբ Սարգիս Զօրավար.
Սուրբ Մինա.
Սուրբ Անտոն ճգնաւոր.
Յոր Երանելի.
Թաղես առաքեալ, Ս. Սանդուխտ կոյս, և Ս. Շուշանիկ.
Ժամ և Ժամերգուքիւն.
Երկինք.
Զերմուքիւն և Զերմաշափ.
Մետերագիտուքիւն, կամ Գուշակուքիւնք օղոց.
Մրջինք և Մեղուք.
Տնտեսուքիւն.
Օղապարիկ.
Մեծն Պնտրոս, և այլն:

Գիլ Տեսրուկին 10 դր.

